

Տիգրան Կամսարականի բառապատճեն տարբերը

ՊԱՐՈՅՐ ԱՂՊԱՇԽԱՆ

Տիգրան Կամսարական կը հանդիսանայ 80-ական թուական-ներու արեմտահայ գրականութեան իրապաշտ դպրոցին ամենա-վաւերական դէմքերէն մէկը, որ իր Վարժապիտին Աղջիկը վէպով եկաւ (Յ. Պարոնեանի Մեծապատիւ Մուրացկաններէն ետք) տիրա-կան հիմնաւորում տալու իրապաշտ վէպին :

Այս վէպը արմատական չեղում մըն էր Կամսարականը ան-միջականօրէն նախորդող եւ անոր ժամանակակից վիպապաշտ վի-պազրութեան, որ երկար ատեն հողեկան գլխաւոր սնունդը կը կազ-մէր անհատական եւ աղջային ոռմանթիզմով տողորուած սերունդի մը : «Հին ուսուցիկ դրականութիւնը, «հոգի»ի, «վարդ»ի, «սոխակ»ի բուրցած նանրաբանութիւնները, դպրոցական յաւակնոտ ճառերը, պատուելիսական քնարեր դրուածքները»(1), կ'ըսէ Հրանդ Ասատուր, այլեւս չէին զոհացներ հանրութեան դրական ճաշակն ու պահանջ-ները : Կարիքը կը զդացուէր նորի, հասարակութեան համար աւելի շօշափելի ու կենդանի դրականութեան, որ իրական գոյներով եւ դեղարուեստական թարմ լիցքով վերարտադրէր կեանքը :

Գրականութիւնը կեանքին մօտեցնելու, ժողովրդայնացնելու այս չնորհակալ ճիգին հաւաքաբար լծուեցաւ Արքիար Արքիարեանի դլխաւորութեամբ Արեւելքի շուրջ համախմբուած գրողներու առա-ջատար սերունդը՝ օրուան կեանքին վերցուած պատմուածքներով, նորավէպերով ու քրոնիկներով : Փոքր կտակի այս պատկերները սա-

1) «Արեւելք», 1898, թիւ 8771:

կայն, հեռու էին դեռ կեանքի լայն գեղարուեստական ընդդրկում՝ ներէն։ Անհրաժեշտ էր առաւել լայնապարփակը։ Այս կենսական պահանջին ամենչն աւելի եւ առաջ, կը գիտակցէր մեծ վարպետը՝ Ա. Արփիարեան, որ կ'ըսէր. «Նորավէտերն կոչուած չեն մեծ աշ-դեցութիւն մը ունենալ. այդ կոչումը վիպասանութեան պահուած է»(2)։ Արդարեւ, այս բացը դոցելու համար, Արփիարեան ի՞նք եղաւ առաջին թելադրողը Կամսարականին, որ ճեռնարկէ իրապաշտ վէպի մը գրութեան։ Եւ, 1888 թ.ին, Կամսարական հրապարակ հանեց Վարժապետին Ազգիկը վէպը, որ իր ծաւալով ու գեղարուեստական ասրողութեամբ, որակային փառապրակը հանդիսացաւ Արեւելքի էջերէն՝ կեանքի հատուածական պատումներով սկսած իրապաշտ դրականութեան։

Գիրքը շոնդալից աղմուկ հանեց դրական շրջանակներուն մէջ, զայթակղեցուց դրական հին սերունդի շարք մը ներկայացուցիչ ներ, որոնք անմիջապէս զրոհի անցան՝ դատափետելու ու պարսաւելու համար երիտասարդ հեղինակին նորարար ճիգը։

Արեւմտահայ դրականութիւնը դադափարական ու գեղարուեստական նոր մակարդակի բարձրացնող, զայն նոր որակով օժտող այս յանդուզն երկին անմիջական պաշտպանութեան դիրքերուն վը-րայ կանգնեցաւ փաղանդը Արեւելքի, եւ Մասիսի իրապաշտ, նորարար ողիսով տողորուած սերունդին։ Զերմ զրուատականով հանդէս եկաւ նաեւ քննադատական իրապաշտութեան անդուզական վարպետ Յարոնեանը, նոյնպէս՝ Շիրվանզադէն եւ արեւելահայ Մուրն ամսաթերթը, որուն մէջ Պերճ Պոռշեան դրախոսականով մը Վարժապետին Ազգիկը կոչեց՝ «պատուական դործ... լեզուն ճոխ եւ սահուն, նկարագրուած տեսարանները եւ պատկերները փայլուն եւ ճշգրիտ»(3)։

Արեւմտահայ իրականութեան, յատկապէս պոլսահայ կեանքին մէջ, դասակարգային շերտաւորումներու շեշտուածութեան բերումով յառաջացած ընկերային նոր յարաբերութիւնները, քաղքենիական բարքերու եւ մտայնութեան աստիճանական տիրակալութիւնը, շատ բնականորէն իրենց անդրադարձը պիտի ունենային դրականութեան մէջ, դրսեւորէին կեանքի նոր հակասութիւնները, ցոյց տային տիրող խաւերուն արհամարհական, տարամերժ տրամադրութիւններն ու վերաբերմունքը ժողովուրդի խոնարհ խաւերուն հանդէպ։ Ահա՛ այն, ինչ Կամսարական իր Վարժապետին Ազգիկը վէպով պատկերած է գեղարուեստականօրէն։

2) Տես՝ Յ. Մարգարեան, Տիգրան Կամսարական, Երևան, 1964, էջ 74:

3) «Մուրն», 1889, թիւ 5, էջ 792։

Գաղափարական-թեմատիկական նորարարութեան եւ ժողովը յարդայնութեան տեսակէտով, իր ժամանակին համար որակային շրջադարձ հանդիսացող Վարժապետին Ազգիկը, նոյն ատեն խոչոր նպաստ մըն էր ժողովրդականացմանը դրեթէ կազմաւորուած արեւմըտահայ գրական լեզուին, որուն համար այնքան բծախնդրօրէն կը պայքարէին ութսունականները:

Վարժապետին Ազգիկը վէպէն առաջ եւ ետք, կամսարական դրած է նաեւ շարք մը նորավէպէեր, քրոնիկներ ու թատրերզութիւն մը՝ Փրկան (հեղինակակցութեամբ Միքայէլ Կիւրճեանի), որոնք գեղարուեստականօրէն չունին-նախորդ՝ Վարժապետին Ազգիկը վէպին հմայքն ու արժէքը, իսկ լեզուական առումով կը կրեն, առաւել կամ նուաղ չափով, իրենց ժամանակի կնիքը:

❀

Ութսունականները՝ բացի գրական-գեղագիտական հայեացք-ներէն, կը հետապնդէին նաեւ հայերէն գրական լեզուին մշակումը, հարստացումն ու կատարելագործումը՝ առաւելագոյնս օգտագործելով անոր ճկունութիւնն ու նրբերանգները:

Գրել ժողովուրդին մատչելի, դիւրըմբռնելի լեզուով։ Ահա՝ այս էր ութսունականներու մեծագոյն առաջադրանքը, որուն համար անսպառ աղբիւր կը հանդիսանար ժողովուրդի խօսակցական լեզուն։ Ա. Արփիարեան այս մասին շատ դիպուկ կերպով ակնարկած է. «Ժողովուրդի բերանը մագաղաթէն աւելի հարուստ է ու աւելի տեւական իր կեանքին պէս»։ Նաեւ՝ «Կեանքի զանազան երեւոյթներուն համար ժողովուրդ մը իր բառերն ունի, բացարութիւնները ունի, առածներն ունի. ասոնք ամէնքը այդ կեանքին ճըշմարիտ նկարագիրներն են»(4)։

Շնորհիւ ութսունականներու անխոնջ ու տքնաշան աշխատանքին, արեւմտահայ գրական լեզուն իրավէս մտաւ զարգացման լայն հունի մէջ, ստացաւ ձեւաբանական անհրաժեշտ միակերպութիւն, աւելի մօտեցաւ խօսակցական լեզուին, աստիճանաբար իր մէջ ներծծեց գրաբարի, միջին հայերէնի եւ զաւառային բարբառներու բարեմասնութիւնները՝ հասնելով ամենէն հարուստ լեզուներու շարքին, ընդունակ՝ արտայայտելու ժամանակակից մարդու մտածողութեան եւ զդացողութեան նրբերանգները։

Հայ գրականութեան ու լեզուի պատմութեան մէջ, ութսունականներու շարժումը իր բովանդակ էութեամբ ու բնոյթով նորա-

4) «Հայքիթիք», 1892, թիւ 261:

բար էր ու անսախընթաց, տրուած ըլլալով որ իր ներմուծած բաղ-
յապիսի նորութիւններուն զուգահեռ (գրականութեան նոր սեռերու
յայտնաբերում, գրական հին աւանդոյթներէ ձերբազատում, գրա-
կանութեան եւ հրապարակախօսութեան նոր լմբանումներու առա-
ջացում եւ զարդացում) աւելի արմատականօրէն մշակեց, ձեւաւո-
րեց ու տիրական զարձուց աշխարհաբարը:

Տ. Կամսարական՝ որպէս գրական գործիչներէն մին ութ-
ունականներու միաձոյլ հոյլին, իր միակ, բայց ուշադրաւ վէպով,
դնահատելի նպաստ բերաւ մասնաւորապէս լեզուաշխարարական
շարժումին:

Ակնարկելով Կամսարականի Վարժապետին Ազջիկը վէպին,
Ա. Արփիարեան անոր հիմնական արժանիքներէն մէկը կը համարէ
անոր բնական լեզուն: Խսկ քննադատ Յակոբ Մեղաւոր կ'ըսէ. վէ-
պին «Նկարադրած անձնաւորութեանց իբրու հետ խօսակցած լեզուն
հիմնալի է, այն լեզուի մէջ կեանք կ'եռայ եւ կենդանութիւն կը
բուրէ անկէ»(5):

Արեւելք թերթի 1888 թուականի վերջին թիւին մէջ, Վարժա-
պետին Ազջիկը վէպին նուիրուած ընդարձակ յօդուածով մը հանդէս
եկած է Հրանդ Ասատուր, որուն դիմողութիւնները վէպի լեզուին,
եւ ոճի մասին յատկապէս, շահեկան են: Շեշտելով Կամսարականի
ոճին ինքնատիպութիւնը, Հ. Ասատուր ցոյց կու տայ, թէ հեղինակը
ամէն կերպով խուսափած է համեմատութիւններէ ու կրկնութիւն-
ներէ, լեզուական ճոռոմ վերամբարձութենէ:

Տիգրան Կամսարական յատուկ հոգածութեան առարկայ դար-
ձուցած է իր լեզուն՝ խորապէս գիտակցելով, որ առանց ժողովը
դական լեզուի ատաղձին՝ անզօր է զեղարուեստական գրականու-
թեան լեզուն: Լեզուի թէ՛ հարստութիւնը, թէ՛ գեղեցկութիւնը ու-
նին ոչ միայն գաղափարական, հոգեբանական ու դասակարգային
ներգործութիւն, այլեւ դեղագիտական անառարկելի ոյժ, որոնք,
մանաւանդ գեղարուեստական գրականութեան համար, կը ներկա-
յացնեն վճռական նշանակութիւն:

Դրիգոր Զօհրապ անդրադառնալով լեզուի գեղեցկութեան
հրամայական պահանջին, իրաւացի ցասումով կ'ըսէ. «...Զեմ ըն-
դունիր, որ ուղողը այս գեղեցիկ լեզուն ճաշակէ զուրկ տարագով
մը հագուեցնէ ու փողոց նետէ. բոլոր ոյժովս կը բողոքեմ այս կերպ
աղատութեան մը դէմ, որ զեղծում մըն է»(6):

5) Տես՝ Թ. Մարգարեան, Տիգրան Կամսարական, Էջ 162:

6) «Արեւելք», 1898, թիւ 8827:

Նկատի ունենալով Տ. Կամսարականի ներդրած գրական նորութեան նշանակութիւնը իրապաշտ վէպին գծով, հետաքրքրական պիտի ըլլար քննական ակնարկ մը նետել նաեւ հեղինակի գրական լեզուին, մասնաւորաբար լեզուական բառապաշարի բաղկացուցիչ ապրերուն:

ԴՐԱԲԱՐԵԱՆ ՏԱՐՐԵՐ

ԺԹ. դարու 60-ական թուականներուն, արեւմտահայ թէ՛ արեւելահայ գրական լեզուներուն մէջ, բացայայտ էր գրաքարի առկայութիւնը, որուն դէմ երկու հատուածներուն մէջ ալ բուռն պայքար կը մղուէր:

Մեծանուն քննադատ ու լուսաւորիչ Միքայէլ Նալպանդեան, շրջադարձի կոչ կ'ընէր դէպի ժողովրդական լեզուն, դէպի լեզուի ժողովրդայնութիւն:

Բարեբախտաբար, նոր սերունդի գրողներուն համար, այս հարցը միանդամայն լուծուած էր ի նպաստ աշխարհաբարին: Առնոնք ամէն կերպ կը ձատէին գրել պարզ ու հասկնալի լեզուով: «Աշխարհաբարը գրաբարով ճոխացնելու եւ ազնուացնելու» կարդ մը հեղինակներու եւ վենետիկեան Միթթարեաններու հրաւէրները, անհետեւանք մնացին:

Այս բոլորով հանդերձ գրաբարի հմայքը, ազդեցութիւնն ու դրոշմը ակներեւ մնացին, նոյնիսկ ա'յն հեղինակներու լեզուին մէջ, որոնք գրաբարեաններու դէմ պայքարի գրօշակակիրներ դարձան: Ասոնց շարքին կը պատկանի նաեւ Տիգրան Կամսարական:

Վարժապետին Աղջիկը վէպը, հեղինակին կենդանութեան իսկ արժանացած է չորս հրատարակութիւններու, որոնց վերջին երկու քին միջեւ գոյութիւն ունի չնչին տարբերութիւն մը՝ լեզուական ուղղումներու գծով:

Վէպին՝ 1888 թ.ի թերթօնային հրատարակութիւնը, զգալի չափով կը կրէր գրաբարի ազդեցութիւնը, եւ վիպապաշտ վէպերուն յատուկ արտայայտչական որոշ ձեւեր: Թէեւ վերջին հրատարակութեան մէջ, որոշ չափով վերոյիշեալ տարբերը բեռնաթափուած են, այնուամենայնիւ գրաբարեան ձեւերը, նկատելի տեղ կը գրաւեն վէպին մէջ: Այսպէս(7).

7) Նկատի առած ենք միայն Վարժապետին Աղջիկը վէպը: Բայոք օրինակմերը վերցուած են Հայպետիրատի կողմէ 1956 թ.ին հրատարակուած հատորէն:

ԳՐԱԲԱՐԵԱՆ ՀՈԼՈՎԱԶԵՒԵՐ ՈՒ ԲԱՄԵՐ

Դերանուններու յաճախակի գործածութեան կիրարկութիւնը կամսարականի լեզուին մէջ, բաւական մեծ թիւ կը կազմէ, ինչ որ կը վկայէ դրաբարին անխզելի ազդեցութիւնը: Ի դէպ, այս «քաժինը» իրականութեան մէջ, շատ դրաբարաբոյր է, եւ մանաւանդ ժամանակակից դրական լեզուին համար անհարազատ: Բերենք օրինակներ(8).

Որոյ – յարաբերական դերանուն, եղակի սեռ. հոլով (էջ 27):
 Յորում – յարաբերական դերանուն, եղ. ներգոյական հոլով (էջ 33):
 Որոց – յարաբերական դերանուն, յոդնակի սեռ. հոլով (էջ 30):
 Յորս – յարաբերական դերանուն, յոդ. ներգոյական հոլով (էջ 35):
 Զոբ – անորոշ դերանուն, եղակի հայցական հոլով (էջ 226):
 Ումեֆ – անորոշ դերանուն, եղակի տրական հոլով (էջ 226):
 Զեա – ցուցական դերանուն, եղակի հայցական հոլով (էջ 32):
 Նմա – ցուցական դերանուն, եղակի տրական հոլով (էջ 36):
 Նորա – ցուցական դերանուն, եղակի սեռական հոլով (էջ 169):
 Այտքիկ – ցուցական դերանուն, յոդնակի ուղղական հոլով (էջ 227):
 Այնու, այսու(9) – ցուցական դերանուն, եղ. գործ. հոլով (էջ 43):
 Զայս – ցուցական դերանուն, եղակի հայցական հոլով (էջ 72):
 Ցայդմ(10) – ցուցական դերանուն, եղ. բացառական հոլով (էջ 203):
 Ո՞յր – հարցական դերանուն, եղակի սեռական հոլով (էջ 247):

Յաճախակիորէն երեւելի կը դառնայ եղակի և յոդնակի գործիական հոլովաձեւին գործածութիւնը: Օրինակ. կերպիւ (էջ 31), ձայնիւ (էջ 66), հապնեալիւ (էջ 44), հանդիսիւ (էջ 122), բոլորն ալ ի հոլովման արտաքին թեքման հոլովումներ, արժանիօֆ (էջ 47), հրաւիրամօֆ (էջ 35), դէմօֆ (էջ 183)՝ ու հոլովման արտաքին թեքման հոլովումներ:

Կարդ մը բառերու եղակի սեռականը – տարոյ (էջ 30), եկեղեցւոյ (էջ 31), համբաւոյ (էջ 40), քշմամոյ (էջ 116), բոլորն ալ ուս խառն հոլովման, ակաբնմիոյ(11) (էջ 33), ու պարզ հոլովման:

8) Գծիկէն ետք տրուած են ֆերականական կարգ մը ծանօթաւքիւմներ եւ տուեալ բառին վէպին մէջ գործածութեամ էջին քիւք:

9) Գրաբարի մէջ կը գործածուի նաև այնուիկ եւ այսուիկ ձեւերը:

10) Գրաբարի մէջ գյուրթիւմ ումի նաև յայդմանէ հոլովաձեւը:

11) Այս բառին հայերէն բարգմանութիւնն ալ գործածած է կամսարական կաճառ. տեսմնը էջ 34:

Բաւական մեծ թիւ կը կազմեն բառերու յոդնակի սեռական հոլովաձեւերու գործածութիւնները. այսպէս՝

- Ժամանակաց – ի-ա խառն, արտաքին թեքման հոլովում (էջ 29):
 Ընկերակցաց – ի-ա խառն, արտաքին թեքման հոլովում (էջ 32):
 Արուեստակցաց – ի-ա խառն, արտաքին թեքման հոլովում (էջ 70):
 Բարեկամաց – ի-ա խառն, արտաքին թեքման հոլովում (էջ 71):
 Դժոխոց – ո պարզ, արտաքին թեքման հոլովում (էջ 30):
 Ոսկերց – ե պարզ, ներքին թեքման հոլովում (էջ 260):
 Առն(12) – զարտուղի հոլովման բառ (էջ 238):
 Քերց(13) – զարտուղի հոլովման բառ (էջ 84):
 Եղբարց(14) – զարտուղի հոլովման բառ (էջ 49):
 Կենաց(15) – ի-ա խառն հոլովման, արտաքին թեքման, անեղական բառ (էջ 52):
 Կառաց(16) – ի-ա խառն հոլովման, արտաքին թեքման, անեղական բառ (էջ 90):
 Կամաց(17) – ի-ա խառն հոլովման, արտաքին թեքման, անեղական բառ (էջ 90):
 Պարուց(18) – ու պարզ, արտաքին թեքման հոլովում (էջ 94):
 Կրծոց(19) – ո պարզ, արտաքին թեքման հոլովում (էջ 96):
 Լրց(20) – ո պարզ, արտաքին թեքման հոլովում (էջ 126):
 Պարսուց(21) – ու պարզ, արտաքին թեքման հոլովում (էջ 280):
 Աւուրց(22) – ու պարզ, ներքին թեքման հոլովում (էջ 287):

Գրաբարեան հնացած ձեւեր են նաեւ – սենեկ (էջ 28), գրութիւնք (էջ 29), նկարագրութիւնք (էջ 29), սանունք (էջ 29), հրաժարեցուցման (էջ 37), վայրկենի (էջ 54), որդեկի (էջ 192), հատկուեալ (էջ 217), յակամայս (էջ 204), յայլայլմէ (էջ 167), բեռնակիրք (էջ 246) եւ այլ բառեր:

-
- 12) Ուզիդ ձեւմ է այր:
 - 13) Ուզիդ ձեւմ է քոյր:
 - 14) Ուզիդ ձեւմ է եղբայր:
 - 15) Ուզիդ ձեւմ է կեսեք:
 - 16) Ուզիդ ձեւմ է կառք:
 - 17) Ուզիդ ձեւմ է կամք:
 - 18) Ուզիդ ձեւմ է պար:
 - 19) Ուզիդ ձեւմ է կուրծք:
 - 20) Ուզիդ ձեւմ է լուր:
 - 21) Ուզիդ ձեւմ է պարտք:
 - 22) Ուզիդ ձեւմ է օր (ար):

Ց նախդիրի գործածութիւնը նոյնպէս, յաճախակի է – ցայն (էջ 34), ցայսօր (էջ 31), ցորշափ (էջ 41), ցլերջ (էջ 138), եւայլն:

ԳՐԱԲԱՐԵԱՆ ԽՈՆԱՐՀՄԱՆ ԶԵՒԵՐ

Լժանել (էջ 35) – այժմ կը գործածուի լքել բայաձեւը: Լինիլ (էջ 42) – և խոնարհման անկանոն բայ: Ագուցած (էջ 89) (հաղցուցած) էին – սահմանական եղանակ, անցեալ յարակատար ժամանակ, յոդակի, գ. դէմք:

Կարուսած (էջ 112) – նոյնը:

Ցանգուցանելու (էջ 138) (սիրով կազել, հրապուրել) – սահմանական եղանակ, բազաղրեալ ապառնի ժամանակ, եղ., գ. դէմք: Գոգցես (էջ 35) (կարծես) – պակասաւոր բայ, բ. ապառնի, եղակի, բ. դէմք:

Զիջումներ (էջ 38) (այժմ՝ զիջիլ) – սահմանական եղանակ, անցեալ կատարեալ ժամանակ, եղակի, գ. դէմք:

Զքումնու (էջ 81), արգելու (էջ 118), լնու (էջ 302) – ու խոնարհման անորոշ դերբայներ:

Խորչումնեալ (էջ 65), սրտմտեալ (էջ 294), գրաւեալ (էջ 246), վարեալ (էջ 289), սեղմեալ (էջ 320)՝ բոլորն ալ և խոնարհման անցեալ դերբայներ:

Վերոյիշեալ բառերուն գերակշռող մասը, պէտք է ըսել, արդէն ծանօթ են որպէս գրաբարեան հնաբանութիւններ, եւ կամ՝ որոշ ձեւափոխութեան ենթարկուած բառեր:

ԳՐԱԲԱՐԵԱՆ ՈՃԵՐ ՈՒ ԴԱՐՁՈՒԱԾՔՆԵՐ

Դարձուածքները կը կազմեն ժամանակակից հայերէնի բառապաշարի անքակտելի մէկ օղակը, իբրեւ բառային մէկ միասնութիւն հանդէս եկող՝ դարձուածային բառոյթներ, ի մասնաւորի գրաբարեան դարձուածքներն ու ոճերը, որոնց առկայութիւնը կամսարականի լեզուին մէջ զդալի տեղ կը գրաւէ, յատկապէս նախդրային գործածութեամբ: Ի տարբերութիւն գրաբարեան հոլովածեւերուն, խոնարհման ձեւերուն ու բառերուն, վերոյիշեալները լեզուին կուտան յատկանշական հիւթեղ հրապոյր, բան մը, որ ժամանակակից հայերէնը նոյնպէս, որոշ չափով ժառանդած է գրաբարէն:

Ստորեւ՝ կամսարականի լեզուին մէջ նշմարուող գրաբարեան դարձուածքներէն եւ ոճերէն օրինակներ.

«Ի ձեռին ունէր սուրճէ ափսէ մը» (էջ 28):

«Հայկաբանը կը դասախոսէր այդ երեք ճիւղերն ի միասին» (էջ 29):

«Պանի՞ր, — բացադանչեց Ֆեներձեան յապուշ կրթեալ» (էջ 33) :

«Իրք վերջին թարգմանութիւն ի գրաբար» (էջ 33) :

«Իւր մտից նառը կ'արտասանէ» (էջ 33) :

«Անդրանիկ Ֆեներձեան եւս քան զիս հեշտալուր կ'ընծայէր իրենց ճարտասանութեան երաժշտութիւնը» (էջ 34) :

«Ակաղեմիոյ անդամ մը այնքան յարդ չի վայելեր, որքան ի մեզ ծեմարանի հայկաբանն ունէր, գուցէ այնու, զի մէկէ աւելի անդամ ունի Փրանսական կաճառն» (էջ 34) :

«Ճեմարանի հողարարձութիւն ի ժողով գումարուած էր ամենակարեւոր խնդրով մը դրաղելու» (էջ 37) :

«Ի՞նչ պատասխանատուութեանց չէր ենթարկած ինքինք ի փոխարէն դոյզին վարձուց» (էջ 52) :

«Երբ գիտեմ թէ յաճախ ի սիրոյ չէ, որ աղջիկ մը կը հաւնի առաջարկուած ամուսնութեան մը» (էջ 58) :

«Զոր ցայն վայր ի կարին կատարած էին Պոլսոյ յանձնակատարի մը ճեռամբ» (էջ 69) :

«Կը բաղձար գտնել ի նա սիրով սիրո մը» (էջ 88) :

«Եւ ոչ եւս խօսեցան» (էջ 99) :

«Որոյ աչերն եւս պղտորած էին արտասուօք՝ ի լուր իւր աղջիկան սրտայոյզ խոստովանութեան» (էջ 117) :

«Երբ նմա կ'երկնցնէր զայն ի ողոյն» (էջ 136) :

«Զի այդու յաչս Արամի ճշմարիտ ծառայութիւն մը մատուցած պիտի ըլլար» (էջ 140) :

«Զոր իւր եղայր կը սիրէր ի տղայ տիոց» (էջ 180) :

«Դիմումն եղած էր ի Պատրիարքաբն» (էջ 200) :

«Ատոնիս կը փութար ի փախուստ» (էջ 200) :

«Վասնզի իւր կարծեօֆ անդամոց ամուսնացեալ ըլլալը Սահմանադրութիւնը չի պատուիրեր» (էջ 210) :

«Որպէսզի վարժապետը նոր ի նորոյ շնորհակալութիւններով չշփոթէ զինք» (էջ 250) :

«Յանկարծ ի հեռուստ ձայն մը կը լսուի» (էջ 289) :

ՆՈՐԱԿԵՐՏ ԲԱՌԵՐ

Գեղարուեստական երկերու լեզուին համար կարեւոր նախապայման է ժողովրդական զգայարանքը, վիպերգական շունչն ու նուրբ քնարականութիւնը, որոնց առկայութիւնը ինքնին լիցք կուտայ հեղինակի լեզուին, ոճին, դարձուածքներուն, թեւաւոր խօս-

քերուն, փոխաբերական իմաստներուն ու բառաձեւերուն։ Կամկածէ դուրս է, որ այս բոլորը կ'ենթադրեն մտքի խորութիւն, կենապիհներ լաւատեսութիւն, թախիծի եւ մորմոքի յուզաթաթաւ արամաղբութիւններ։

Այս առումով, Տ. Կամսարական որպէս իրապաշտ դպրոցի կարկառուն դէմքերէն մէկը, իր ժամանակակիցներուն նման, եղաւ բառակերտիչ մը, որ մասնայատուկ փայլ ու հմայք ընծայեց իր լեզուին։

Ի տարբերութիւն այլ ութսունականներու բազմապիսի նորարարութեանց, կամսարականի բառամթերքը աւելի ճկուն է, համոզիչ, վէպի խորքին ու բովանդակութեան հարազատ։ Աւելին՝ վէպին մէջ ոռմանթիք դրոշմը ակնյայտ ըլլալով (մանաւանդ շատ եղերական պահերուն), յոյժ ակներեւ կը դառնայ հեղինակին խոռոշքը՝ մէր բառագանձի հսկայ շտեմարանին մէջ չկարենալ գտնելու համար իր փնտուած համապատասխան բառերը։ Ասկէ՝ երիտասարդ վիպակերին ճիգը յօրինելու նոր բառեր, կամ փոխ առնելու այլ հեղինակներու կողմէ շինուած բառեր, որոնք սակայն գործածութեան մէջ չեն մտած(23)։

Այնուհանդերձ, կարեւոր էր այդ ճիգը, բառագանձը հարստացնելու եւ նոր բառերով համալրելու տեսակէտով։ Ստորեւ՝ օրինակներ իր նորակերտութիւննէն։

Յոյզ արմատէն կազմուած բարդ բառեր են – սրտայուգութիւն (էջ 81), դպրդայոյզ (էջ 98), տագնապայոյզ (էջ 267), փոշեյոյզ (էջ 283), վրդովայոյզ (էջ 296)։

Բոյր արմատէն՝ սիրաբոյր (էջ 92), տիրաբոյր (էջ 213), հիւանդաբոյր (էջ 262), սգարբոյր (էջ 300)։

Գեղ արմատէն՝ ստուերագեղ (էջ 89), սիրագեղ (էջ 92), մասգեղ (էջ 267)։

Տեսիլ բառէն՝ շոգեստեսիլ (էջ 89), բիւրեղատեսիլ (էջ 93)։

Նուագ բառէն՝ մելամուագ (էջ 131), սիրանուագ (էջ 131)։

Սէր բառէն՝ սիրանիւր (էջ 108), սիրակեղ (էջ 166)։

Նմանօրինակ այլ բառեր են նաեւ հետեւեալները, որոնք ամբողջական նախաղասութեան մէջ կը ներկայացուին՝ շեշտելու համար անոց նորարարութեան յատկութիւնը։

(23) Իր նորավէպերէն մէկում համար... «Իբր վերմագիր կը վմտուէր հայերէն բառ մը, որ համապատասխանէր Փրամսերէն ցուց բառին։ Այն առեն յիշեցիմ որ Ռուսիմեամ... Հովկուլ բառը գործածած է այդ իմաստով» (Հ. Աստուր, Դիմաստուերներ, Կ. Պոլիս, 1921, էջ 263)։

«Հնաւանդ ճիւպպէին տեղ կը կրէր երկար դասական ուշտեն-լոթն» (Էջ 34) :

Հին - աւանդ բառերու կցումն է, որ կը նշանակէ նահապե-տական :

«Դուրս կը ցցուէր իբրեւ հսկայ յառաջապահ, շքաւրելով» (24) իւր երեսը» (Էջ 54) :

Շուշ-աւոր-ել :

«... Վարժապետին քթին, որ ահարեկ ու թերեւս քքարեկ՝ յեսս ընկրկեցաւ, ձեռքը քթին տանելով» (Էջ 66) :

Ահարեկ բառին առնմանութեամբ ստեղծած է այս բառը՝ քիթ-ա-բեկ :

«Ութ տարի արձակավիզ ապրելէ յետոյ, Արամ հարկադրած էր զնա վզնոց գործածելու» (Էջ 85) :

Արձակ-ա-վիզ. բառ մը, որ քաղաքացիութիւն ստացած չէ, թէեւ պատկերաւոր է, գեղեցիկ եւ անհրաժեշտ :

«Այդ ձիւնափառ ու քերասիոն կուրծքէն... գեղեցկահիւս շղթայ մը կ'իջնէր» (Էջ 89) :

Զին-ա-փառ, թեր-ա-սքող. իրօք, երկու ինքնատիպ բառեր, որոնք պէտք է մեր բառապաշարէն ներս ընդգրկել: Երկորդը, որ կը նշանակէ կիսով ծածկուած, կիսաքօղ, ամբողջ պատկեր մը, ի-մասս մը կրնայ ներկայացնել:

«Մաղիկներէ վնջիկ մը կը շքաւորէր իր խարտիշաքել մաղերն» (Էջ 89) :

Խարտեաչ-ա-թել. փոխանակ ըսելու խարտիշահեր, հեղինակը այս բառաձեւը կ'օգտագործէ, ինչ որ ճիշդ է, բայց ոչ-գործածա-կան :

«Մետաքսավիւտ կերպասին վրայ, վայելչօրէն կ'երթար ձախ կողմէն քղանցքին ստուերագեղ ծալքերը վեր առնուլ» (Էջ 89) :

Մետաքս-ա-վէտ. զրեթէ գործածութենէ զուրկ, հակառակ ա-նոր որ տեղին գործածուած է եւ մանաւանդ նախադասութեան ի-մաստին ներդաշնակ երանդ մը կու տայ:

«Կը խորաքննելը անոր մէն(25) մի բառը» (Էջ 107) :

24) Բայակազմութիւնը, որպէս հայերէմի բառապաշարի միամութիւնն ու ներքին հարուստ հմարաւորութիւններէն մէկը, իր ժերականական զարգացումը սկսաւ մասմաւորաբար աշխարհաբարի մէջ, որում մէկ ցայտում օրինակը կը համ-էիսամայ վերայիշեալ բառը:

25) Հնացած բառ, որ սակայն, կենսումակ է բարդութիւններու մէջ՝ միայն նշանակութեամբ. օրինակ՝ մեմակեաց, եւայլն:

Խոր-ա-քննել . երբեմն այս բառի գործածութեան կարելի է հանդիպիլ , բայց ընդհանրացած ձեւն է՝ խորազննել բառը : «Զույուն էր Գարեգին , փափկանոյշ աղջկան մը նման վե-հերոս» (Էջ 110) :

Փափուկ-անոյշ . լաւ բառակերտում մը , որ կը մատնանչէ են-թակային հեղութիւնն ու ամօթխածութիւնը :

«Վարժապետն հետզհետէ իւր ծխախոսի գլանիկը մեծաշունչ քաշել յետոյ , հաղորդեց էֆենտիին տղուն կամքը» (Էջ 111) :

Մեծ-ա-շունչ . անդործածական եւ սխալ բառակազմութիւն մը (շունչը մեծ չըլլար) . կը գործածուի լայնաշունչ բառածեւը :

«Յարմար , գերայարմար էր առիթն , եւ չպիտի փախցնէր զայն» (Էջ 176) :

Գեր-յարմար . առիթին , ժամանակին յարմարութիւնը շեշտելու համար , գործածած է գեր նախածանցը , որ լիովին արդարաց-ուած է :

«Իւր բոլոր կեանքն հացարարն ձիուն հետ էր անցուցած» (Էջ 237) :

Հաց-ա-բարձ . լաւ ու պատկերաւոր բառազուգորդում մը , որ սակայն , այսօրուան առումով , ժամանակալրէպ է :

«Կը փողիողէր միշտ լուսերանգ» (Էջ 239) :

Լոյս-երանդ . բանաստեղծական ու դիւթեղ բառ մը , որուն գործածութիւնը պէտք է ընդարձակել :

«Ստորեայարկն յատկացուած է վաճառականական ճիւղին» (Էջ 247) :

Ստոր(ն)-ա-յարկ . վերնայարկ բառին հակադրութեամբ շին-ուած :

«Այդ օրէն Գարեգին ուզած էր իւր այդ նորազարքոյց յիշա-տակները ծածկել» (Էջ 248) :

Նոր-ա-զարթոյց . խօսուն , բովանդակալի ու երաժշտական բառ մը , որ կ'արժէ մեր բառամթերքին մէջ շրջանառութեան մըտ-ցընել :

«Իւր տիսրահնչիւն շեշտերը միայն կը խզէին այն լոռութիւնն , որ կը պատէր զիրենք» (Էջ 258) :

Տիուր-ա-հնչիւն . յուղական , թախծալի բառ մը , որ անհրա-ժեշտ է գործածել :

«Վարունդն իւր տերեւոց տակ դիոսափող կը սողայ» (Էջ 268) :

Դեռ-ա-սքող (նոր ծածկուած) . հոյակապ բառակերտում . գործածութեան ոլորտը պէտք է տարածել :

«Կը վառէ մոմալուցի մը» (Էջ 298) :

Մոմա-լուցկի . մասնաւոր հմայք կամ իմաստ ներկայացնող բառ մը չէ : Ցոյց կու տայ լուցկին կազմութիւնը : Գրեթէ ժամանակավրէպ :

«Իւր հեկեկանքները պիտի լնուն այդ մահակոտ խուցն» (էջ 302) :

Մահ-ա-հոտ . դիպուկ ու պատկերաւոր բառ մը , որ իր իմաստով սահմոկեցուցիչ է , ահաւոր վտանգի մը նախանշանը ազդարաբող :

«Բոլոր տնեցիք , վլրովլատանջ ու խելացնոր , կը շրջապատեն Աստղիկի անկողինն անշուկ» (էջ 322) :

Վրդով-ա-տանջ . իրենց իմաստով իրար լրացնող , չարչարանքը աւելի ընդուղող բառակերտում մը , որուն , նմանօրինակ պարագաներու մէջ գործածութիւնը լիովին կ'արդարացուի :

Ինչպէս երեւան կու զայ վերոյիշեալ բառակերտումներէն ու բառահնարումներէն , կամսարականի մօտ անոնք բուռն փափաքի կամ մոլուցքի արդիւնք չեն . ընդհակառակը , իրավիճակներու , պատկերներու իմաստ մը մէկ բառով արտայայտելու տրամաբանական , անհրաժեշտ , տեղին ու յոյժ գովելի ձգտում ու միտում , որ կոչուած էր մեր բառապաշարը զարդացնելու ու հարստացնելու , օգտուելով անոր բառակազմական այլազան միջոցներէն :

ՀԻՆՑԱԾ ԲԱՌԵՐ ԿԱՄ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Կամսարականի լեզուին մէջ նկատելի են բառերու կարեւոր թիւ մը , որոնք այժմ իրենց իմաստներով եւ չութեամբ հինցած են , եւ մեր ժամանակներու ընթերցողին համար կը մնան անծանօթ , անհասկնալի , կամ բոլորովին խորթ : Այսպէս .

Զագրաբորմի (էջ 34) = գարշելի :

Անձկակարօտ (էջ 43) = սաստիկ կարօտցած :

Տրամախորիիլ (էջ 43) = ուշի ուշով դատել , մտածել :

Նախանձարեկի (էջ 92) = նախանձէն ճայթող :

Խրախալից (էջ 94) = սաստիկ ուրախութեամբ լի :

Ամօթեած (էջ 98) = ազնիւ ամօթ ունեցող :

Հատակոտոր (էջ 106) = կցկտուր , կտոր-կտոր :

Փութամակի (էջ 106) = շուտափոյթ , արագ :

Փաղաքուշ (էջ 108) = փաղաքչող , դդուռղ :

Հեղուկ (էջ 115) = թափելով :

Շահատակաւը (էջ 130) = արշաւել , յարձակիլ սիրող :

Խաւարչուտ (էջ 145) = խաւար , մութ :

Ժիրաժիր (էջ 169) = շատ ժիր, առայդ։
 Սոյլ (էջ 275) = սուլոց։
 Քաղցրասիլ (էջ 283) = քաղցրաշունչ հով։
 Փըթինազարդ (էջ 283) = փթած, զարդարուած։
 Դառնադպան (էջ 285) = չափազանց դառն։
 Դեղամերժ (էջ 285) = դեղ մերժող, դեղէն խորշող։
 Հրանիւր (էջ 292) = հուրէ կազմուած նիւթ։
 Կենազրաւ (էջ 292) = կեանքը խզող։

ՀԱԶՈՒԱԴԵՊ ԳՈՐԾԱԾՈՒՈՂ ԲԱՌԵՐ

Կարելի է հանդիպիլ նաեւ բառերու, որոնց գործածութիւնը,
 կամ սահմանափակ է, կամ հազուադէպ։ Այսպէս.

Բերկրապատար (էջ 41) = բերկրալից։
 Հրատոչոր (էջ 81) = հուրէ այրուած։
 Յետազդեցիկ (էջ 92) = յետազարձ։
 Մահասոււեր (էջ 110) = մահամերձ։
 Տենդայոյզ (էջ 109) = տենդահար։
 Փոխանազրոց (էջ 174) = փոխանակադիր։
 Ուժգնակ (էջ 182) = ուժգնապէս։
 Տրտմաթախիծ (էջ 213) = տրտում եւ թախծալից։
 Արտասուաթուրմ (էջ 252) = արտասուքով թրջուած։
 Դալկատիպ (էջ 262) = դունատ։
 Ուղինինահռու (էջ 298) = գետի նման հոսող։
 Պայծառանշոյլ (էջ 321) = լուսաճաճանչ, շատ լուսաւոր։
 Գրտմակայլակ (էջ 321) = քրտինքի կաթիլներ։

Ինչպէս նկատելի պիտի դառնայ վերոյիշեալ զոյդ բաժիններէն, կան բառեր, որոնք կրնան կարգ մը հեղինակներու լեզուին մէջ առկայ ըլլալ, կամ ստէպ-ստէպ գործածուիլ։ Այլուհանդերձ, իրողութիւն է նաեւ, որ յիշեալ բառերը չունին կենսունակութիւն ու գործածութեան ընդհանրութիւն։

Փոքրացուցիչ, փաղաքչական իկ վերջածանցը, որուն գործածութիւնը ութսունականներու լեզուին մէջ ընդհանրացած երեւոյթ մըն էր, նոյնպէս կարելի է հանդիպիլ կամսարականի մօտ։ Օրինակ՝ խնկաբուրիկ (էջ 34), սրտիկ (էջ 75), ձայթիկ (էջ 76), հեշտագդեցիկ (էջ 92), խաղաղիկ (էջ 229), վայրիկ (էջ 248), գաւարիկ (էջ 266), ապտակիկ (էջ 284)։

❖

Ինչպէս մեր ոռմանթիքներուն, նոյնպէս եւ ուժսունական իրապաշտ սերունդին վրայ ակնյայտ էր եւրոպական, յատկապէս Փրանսական գրականութեան ազդեցութիւնը, ինչ որ իր հերթին, անխուսափելի գրոշմ մը պիտի դնէր նաեւ լեզուին վրայ: Արդարեւ, Տ. Կամսարական, որպէս ջերմ երկրպագու մը Փրանսական լեզուին ու գրականութեան(26), ենթակայ էր անոր ազդեցութեան: Վարժապետին Աղջիկը վէպը անուղղակի պտուղն է այդ ազդեցութեան: Ինչ կը վերաբերի օտար բառերու (Փրանսերէն) յաճախակի գործածութեանը Կամսարականի լեզուին մէջ, ատիկա կարելի է բացատրել ժամանակի համար հետեւեալ բնորոշ տուեալներով.

1) Ժամանակի պետական ու բարձր խաւերու յարաբերութիւններուն մէջ, Փրանսերէնը իբրեւ եւրոպական լեզու, տիրական էր ու գերակշռող:

2) Պոլսահայ մտաւորականութեան մեծ մասը լաւապէս տիրապետած էր Փրանսերէն լեզուին եւ քաջատեղեակ՝ Փրանսական գրականութեան, որուն անմիջական ազդեցութիւնը խիստ զգալի էր գրական, աշխարհահայեցքային ու լեզուական տեսակէտով:

3) Ազատ ասպարէզի մարդոց, սալոնային եւ քաղքենիական խաւերուն մօտ՝ նորոյթ էր Փրանսերէն լեզուով խօսիլը, կամ Փրանսախառն հայերէնով արտայայտուիլը: Ասոր դիմաց՝ աշխատաւոր, բանուոր, արհեստաւոր եւ հասարակ խաւին մէջ նշմարելի էր այլ ծայրայեղութիւն մը՝ թրքախառն հայերէնով խօսակցութիւնը:

Տ. Կամսարականին վէպը, որ կ'ընդգրկէ դասակարգային տարրեր խաւերու ներկայացուցիչներ (Յակոբ Նահապետեան, Արմէն Գարեգինեան, Անդրանիկ Ֆեներճեան), վերոյիշեալ կրկնակի աղջեցութիւնները ընկալած է այն չափով՝ որքան կը պահանջէ տիպերու արտայայտչական հարազատութիւնը, թէեւ՝ Փրանսերէն բառերու գոյութիւնը, յարաբերաբար աւելի մեծ թիւ կը կազմէ, քան թրքերէն բառերունը:

Պէտք է նշել սակայն, որ ե՛ւ առաջին, եւ մանաւանդ երկրորդի գործածութիւնները, կատարուած են դիտումնաւոր՝ դասակարդային բաժանումներուն ու տարրերութիւններուն տալու համար յատուկ գունեղութիւն ու երանդ:

(26) Որուն համար Հ. Ասատուր կ'ըսէր. «Ալֆան Տատէի հետեւագ մըմ էր» (Տես՝ Դիմաստուերներ, Կ. Պոլիս, 1921, էջ 254):

Հիմնաւորելու համար վերադրուածները, ահա՝ կարգ մը ֆրանսերէն բառեր, որոնք մուտք դործած են կամսարականի վարժապետին Աղջիկը վէպին մէջ.

«Մայր Արաքալին», «Մնացէս Բարեաւ» եւ այլ նման երգեր ընկերութեան ոերեոքուափին (խաղացանկ) ամենէն լաւ կտորներն էին» (էջ 31) :

«Շուտ փոխած էր իւղոս ոըսենկոքն (տեսակ մը բաճկոն)» (էջ 36) :

«Շատ կ'աշխատէր Փրանսական գեսպանատան պանֆիէն (դրամատան պաշտօնեայ) ըլլալ» (էջ 73) :

«Վերջը տեսնեմ շապիկիդ պոռուէն (ձեռապործ) որչափ առաջ տարիբ» (էջ 109) :

«Հոդ չէ, վերջապէս դաշնակահարութեան բոնքուր (մրցում) չկայ հոս, «չ ալ բոնքը (համերգ)» (էջ 159) :

«Կարծէք թէ անքրաքը (ընդմիջում) միջոցին թատերաբեմը հոս փոխադրուած է» (էջ 171) :

«Բայց կարծեմ եղբայր եղբօր մէջ այդպիսի սերեմոնիմերու (արարողութիւններու) պէտք չկայ» (էջ 187) :

«Բենտիկի կողմերը որսի ելած է եղեր, եւ մերիսն (հոմանուհի) ալ իւր հետ առած է եղեր» (էջ 273) :

«Հազար է լայն ու հանգիստ սաք (տեսակ մը հագուստ) մը եւ նոյն գոյնէ ֆիւլոք (տարատ) մը» (էջ 292) :

Եթէ Տ. կամսարականի մօտ բնորոշ է, մէկ կողմէն վերնախաւի լեզուին յատուկ երանդաւորումը տալու մտահոգութիւնը, միւս կողմէն՝ ակներեւ է պարզ խափի հերոսներուն լեզուին հարազատ մնալու ճիշը, որ հեռու է աչքառու թրքարանութենէ եւ ճոռոմարանութիւններէ, ընդհակառակը՝ ան շատ պարզ է, յստակ ու ժողովրդական, ուր երբեմն կարելի է հանդիպիլ բառերու, որոնք ունին զուտ տեղական երանդ, կամ գաւառական դրոշմ։ Սակայն պէտք է ըսել, որ նայած վէպի ծաւալին եւ ժամանակի տարբեր հոսանքներու ներգործութեան, անոնք կը կազմեն չնչին տոկոս մը։ Բերենք օրինակներ։

«Զմեռը մօտեցաւ, գէշ աղէկ պուրդէ Փիստան մը շինելու է Աստղիկին, նահիլ է, չը՞ հաւասիր» (էջ 27) :

«Եւ ինչ տքնութիւններ չէր ունեցեր Գարեգին, ծառայելով հայ չորպամիմերու (տէր, աղա)» (էջ 52) :

«Եթէ Բերա ըլլար, թերեւս երեսը չէր նայեր, բայց հոս չումերուն (եղեւնի) տակ...» (էջ 138) :

«Պարոն Ակոր, նայէ սա խահուեին դիմացի աշխին ի՞նչ ունի» (Էջ 214) :

«Մերինները կը ճանչնաս - խաւազ կը դրկեն, եւ եթէ ատով աւ չըլլայ՝ չաւուշ մը» (Էջ 226) :



Տ. Կամսարական կը մնայ արեւմտահայ դրականութեան այն եղակի հեղինակներէն, որ ութսունականներու երախտաշատ հոյլին մէջ կը դրաւէ յատուկ պատուանդան մը, իր ինքնուրոյն, անսայթաք եւ կատարելագործուած լեզուով, ինչ որ կ'արտացոլէ հայոց լեզուի բառադանձային հմայքն ու ճկունութիւնը :

Կամսարական մեր մշակոյթի պատմութեան մէջ կը ներկայանայ երկու երեսներով, մին՝ որպէս իրապաշտ վէպի աչքառուահվիրայ, միւսը՝ որպէս աշխարհաբարի դրականացման վարպետ :

THE VOCABULARY OF TIGRAN GAMSARAGAN

BAROUYR AGHBASHIAN

(Summary)

Tigran Gamsaragan is one of the most talented realistic Armenian writers of the fourth quarter of the 19th century. His novel, **The Teacher's Daughter** (Varjabedin Aghtchige) is not only of great literary value, but also enhanced the popularization of the Western Armenian dialect. In spite of persisting elements of Old Armenian in his diction, the novelist has contributed greatly, through his new words, new style and use of the conversational Armenian, to the sound establishment of the Western Armenian dialect.

